


Մ Ի Օ Ս

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ԱՌԳԵՅԻՆ ԻՆՆՍՏԻԹՍԿԱՆ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ
ԵՒ ԲԵՂԱԲԵՐՍԿԱՆ



ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ
ՇՐՋԱՆ ՄԻԱՄԵԱՅ



ՅԵՐՈՒՍԱԼԷՄ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԱՌՑ ՅԱԿՈՎԲԵԱՆՑ

1876



ՄԵՏԱՍԱՆՆԵՐՈՒՄԻ ՏԱՐԻ
ԹԻՒ 9.

ԱՄՍԱԳԻՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 30
1876.

ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ

ՃԵՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ

Ա Ն Մ Ա Հ Ի

« Խիստ է բեղ ընդդէմ
խթանի սքայել » :

Շ ա թ ու ն ա կ ու թ իւ ն , տ ե ս թ իւ 8 :

ՏԳԻՏՈՒԹԵԱՆ, բարուց ապականու-
թեան, խորագէտ և նենգամիտ մարդ-
կանց շահասիրական հնարից շորհիւ
մարդկութիւնն առ հասարակ մտա-
նարով և օտարանարով իւր ճշմարիտ
և միակ Արարչէն՝ բազմատուածեան
անել լաբիրինթոսին մէջ մոլորուած կը
թափառէր բազում դարեր յուսահատ
և թշուառ, յորմէ ազատութեան ելք
մի գտնելու մասին իսպառ յուսակը
սուր իւր Աստուածոց բազմութենէն,

առ կայծեալ աչքերը դէպ երկինք
գարձուցած՝ անտի միայն օգնութիւն
և փրկութիւն կ'ակնկալէր և նոյն ժա-
մանակի մեծ իմաստասէրներէն մին ար-
դէն լաւ վերահասու լինելով սոյն ճրչ
մարտութեան, բարձրաձայն աղաղա-
կած է թէ՛ « Մինչեւ յերկնից մէկը չ'իջ-
նէ անհնար է մարդկանց փրկուիլ » :

Այս փափաքել ժամանակն կը հաս-
նի. Աստուած կը գթայ իւր ձեռակեր-
տի թշուառութեան և տառապանաց

չերկիրց ակնկալեալ Աստուածամար-
դըն կ'իջնէ 'ի խանարհ և կը սկսի իւր
մեծ պաշտօնին ձեռնամուխ լինել, Աս-
տուածային քարոզութեամբ ցոյց տալ
խաւարի ստուերին մէջ թարթափող
յուսաբեկ մարդոյն՝ ճշմարտութեան
լոյսը և երջանկութեան ճանապարհը.
և այս վերականգանութեան առաջին
արշալուստն հետ յերեւան կուգայ նա
և մեռելութեան նորա դէմ հանած
հակառակութիւնը՝ որ նախերգանքն է
լուսոյ և խաւարի, ճշմարտութեան և
ստուութեան այն մեծ ահարկու և դա-
րաւոր պատերազմին, որ երկար ատեն
զաշտարհ արեամբ ողողած է և դեռ
կը շարունակէ :

Քրիստոնէական հաւատոյ միակ
ճշմարիտ և Աստուածային կրօնքը երբ
այսպէս կը յայտնուի աշխարհի Աս-
տուածորդոյն Յիսուսի քարոզութեամբ,
այն բոլորէն կը սկսի դեանաքարչ կը-
րից հակառակութիւնը նորա դէմ. Յի-
սուս վտահ իւր վարդապետութեան
ճշմարտութեան հետեւաբար և յաղ-
թութեան վերայ անվեհեր յառաջ կը
քալէ այնքան բազմաթիւ խոնդոտնե-
րու և արգելքներու մէջէն դէպ 'ի իւր
դէմ եղեալ նպատակը, իրեն ընկեր և
զօրավիգ ունենալով ամբողջ Հրէաս-
տանի մէջ մի միայն մի քանի խեղճ
գեղջուկ ձկնորսներ արհամարհ յաչս
ժողովրդեան :

Ահա այս ապիկար և անզօր օգնա-
կաններով կը սկսի Յիսուս շրջիլ Հրէ-
աստանի սահմանաց մէջ և իւր երկ-
նային վարդապետութեամբ հարուա-
ծել անխնայ աշխարհի անիրաւու-
թիւնները, անգթութիւնները, զեղ-
խութիւնները, շուտութիւնները, նա-
խապաշարումները, սնուիտպաշտու-
թիւնները, վերջապէս ամեն տեսակ
մոլութիւններն ու զեղծումները, որք
այնքան ատեն մարդոյն և նորա արար-

չին մէջ տեղ պատուար կանգնելով,
հեռացուցած էին զմարդն Արարչէն:

Իսկ մարդն որ այնքան երկար ժա-
մանակէ 'ի վեր այս ամեն մոլութեանց
և զեղծմանց մէջ ծնած եւ սնած էր. կը
զայրանայ և կը դրդուուի այն թափա-
ռական ստոյիկեանի դէմ, որ չարաչար
կ'անարգէր իւր սիրելի եւ պաշտելի
մոլութիւնները :

Ուրեմն Յիսուսի պատերազմը մի
մարդու, մի ընկերութեան, կամ մի
ազգի դէմ չէր, այլ ընդհանուր աչ-
խարհի դէմ, ազգաց և ազանց դէմ.
տէրութեանց և իշխանութեանց դէմ.
մէկ խօսքով՝ 'ի սիրուս աշխարհի ցր-
ուեալ բոլոր մարդկային ազգի դէմ :

Նախ Հրէաստանի մէջ Հրէական
ազգի կատաղութիւնը կը յարձակի այս
նորալուր վարդապետութեան դէմ և
ուզելով խղզել զայն իւր խանձարու-
րին մէջ, 'ի մահ կը դատապարտէ վար-
դապետը կարծելով ընդ նմին մահա-
ցուցանել եւ վարդապետութիւնը,
սակայն սխալած լինելը շուտ ընդ փոյթ
կը զգայ. քանզի Յիսուս քանի որ աչ-
խարհի վերայ կ'ապրէր իւր վարդա-
պետութեան հետևող նշանաւոր բազ-
մութիւն մը չէր ունեցած, իսկ երբ
հրէական հակառակութիւնն ու հալա-
ծանքը զնա 'ի խաչ բարձրացոյց, երբ
նա իւր Աստուածային նուիրական ա-
րեամբ կիբեց և նուիրագործեց իւր
վարդապետութեան ճշմարտութիւնը,
սրբութիւնը և արգարութիւնը, ահա
այնուհետեւ նոր եռանդով և նոր զօ-
րութեամբ կը սկսի յառաջադիմել Քը-
րիստոնէութիւնն. այն տկար և արև-
մար առաքեալներն Աստուածային ներ-
շնչութեամբ զօրացած և իմաստնա-
ցած, ամեն մէկն մի անպարտելի ա-
խոյեան կը հանդիսանայ Քրիստոնէա-
կան ճշմարտութեան, որով կը սաստ-
կանայ պատերազմն. կը բազմապատկի

տապնասպն եւ մինչ ցայն վայր միայն Պաղեստինու սահմանաց մէջ պարփա- կեալ յազումն , նոյն սահմաններէն արտաքոյ եւս կը սկսի իլրաիլ եւ ծա- ւալիլ , որ իբրեւ մի համաձարակ հրե- դեհ քիչ ժամանակի մէջ աշխարհի մեծ մասը եւս ձարակելով , համաշ- խարհական պատերազմի տեսարան մը կը բացուի երկրագնդի վերայ . յորմէ մեծագոր տիրապետներ եւ հզոր գահաւ կալներն եւս զարհուրելով կը սկսին երերալ իրենց բռնաւոր գահոյից վրայ :

Ամեն տեղ ուր կը հնչէ այս նոր կը- րօնի վարդապետութեան փրկաւէտ եւ միսթարական ձայնը , հսն կը ճառա- գայթէ անմիջապէս շնորհաց լոյսն եւ հեթանոսական կրօնի անտախտաշտու- թեամբ տգիտութեան խաւարի մէջ թարթափող ժողովուրդք , աւելորդա- պաշտութեան եւ բռնաւորութեան շնորհիւ թշուառութեան եւ ստրկու- թեան դատապարտեալ մարդն , որ ճակատագրի , հմայից եւ հարցախօսու- թեանց աւելորդապաշտական անհե- թեթ հաւատոյ ազդեցութեամբ ան- տրտունջ կը տառապէր եւ կը տուայ- տէր ստրկութեան եւ թշուառութեան մէջ զինքն 'ի ճակատագրէն' յոյն դատաւ պարտեալ հաւատալով եւ այս ալան- դակ հաւատոյ ներգործութեամբ զին- քը կեղեքող եւ հարստահարող ձեռքը իբրեւ բարերար կը համբուրէր . այս ամեն թշուառութեամբ յետին ծայր թշուառացեալ մարդն երբ կը լսէ սոյն փրկութեան աւետաւոր պատգամը . երբ կը տեսնէ այն պաշտելի ազատու- թեան ուղեցոյցն . երբ կը ճանաչէ ճրչ- մարտութիւնը , կ'ուսանի պարտուց եւ իրաւանց սահմանը , կ'իմաստասիրէ նոյն իսկ զմարդն թէ ի՞նչ է եւ ի՞նչ նը- պատակի սահմանեալ , այնուհետեւ իբ- րեւ նորոգ վերածնեալ զգալով իւր կայութեան նուաստութիւնը կը սկսի

շարժիլ եւ վերձանիլ իւր բռնաւորաց ստրկութեան շղթայէն , որպէս զի կա- րենայ ապրիլ իբրեւ մարդ եւ իւր քրք- տամբ բարուորել իւր վիճակը :

Սակայն այս նպատակի գործադրու- թիւնը շատ սուղի կը նստի ազատասէր մարդոյն . քանզի թշուառ ժողովրդոց դիակնացած բազմութեան կոյտերուն վրայ իրենց փառասէր գահոյից պատ- ուանդանները հաստատող բարբարիկ բռնակալք երբ կը տեսնեն ժողովրդի սոյն կենդանական շարժումն ու ազա- տասիրական խրտուսը . երբ կը լսեն իրենց դարբնած շղթայից խորտակման շաչունն ու շառաչիւնը , այն նոր եւ ազատական վարդապետութեան ազ- դեցութեամբ , կը սոսկան եւ կը զար- հուրին իրենց առջեւ բացուած սոս- կալի անդունդէն . կը տեսնեն Յիսուսի թագաւորութեան մեծամեծ աշխար- հակալութիւնները . կը զգան ցարդ յի- մարացեալ եւ անբանութեան մօտեցած ստրուկ ժողովրդեան ժամ առ ժամ հոգւոյ եւ մտաց զարթնուլն եւ ոգեւո- րիլը . կը լսեն նորա ազատութեան ըզձի եւ արդար վրէժխնդրութեան ազազա- կը եւ կը զարհուրին լեղապատառ . քան- զի ակներեւ կը տեսնեն ժողովրդի վե- րականգնման մէջ իրենց մօտալուտ եւ անկանգներէ կործանումը . ուստի բռ- նակալք եւ քրմապետք հեթանոսական կրօնի , որոց երկուսն եւս մեծ շահ ու- նէին նոյն կրօնի պահպանութենէն եւ նորա կործանումն ըստ որում երկուսին եւս հաւաստրապէս կործանում կ'ըս- պառնայր՝ կը դաշնակցին միմեանց հետ նենգաւոր խորհուրդ կազմելով , անօ- րէնութեան ուխտ կը հաստատեն եւնը- զովելով Նազովրեցի Յիսուսը՝ նորա թագաւորութեան դէմ մինչեւ ցմահ կռուելու եւ մաքառելու ուխտ կը դը- նեն եւ ահա կը բացուի այն յաւիտե- նական եւ արիւննուռտ կռուոյն սոս-

կալի հանդէսն :


Մի կողմէն հեթանոսական բաղմաստուածեան կրօնի մոլեռանդ քրմաց և քրմապետաց բազմութիւնն իրենց կատարել լէգէծներով՝ միւս կողմէն բռնակալ գահակալք և իշխանք իրենց ստուար և կազմ բանակներով ՚ի մարտ պատերազմի կը պատրաստուին և ճակատ կը յարդարեն . բայց որքո՞ղ դէմ, անդէն, անբանակ և իաղաղ թագաւորութեան մը դէմ . այսինքն ամեն անոնց դէմ, որք Յիսուսի ազատ թագաւորութեան քաղցր հպատակութիւնը ընդունելով, աշխարհի բռնական թագաւորութեան ստրկական լուծը թօթափել կը ճգնին . զարմանալի հակամարտ և անհուն անհամեմատութիւն . ահաւասիկ հեթանոսական վիթխարի ամբարտակն կազմ և պատրաստ իւր սոսկալի տանջանարաններով, արիւն և մահ կը բուրէ Քրիստոսի և նորա ամեն պաշտօնաց դէմ . այս սակայն Քրիստոսի պատերազմական պատրաստութիւնն ոչ ուրեք կ'երեւի . ապա ուրեմն անդէն և տկար քրիստոնէութիւնն ինչով պիտի դիմակալէ սպառազէն և հզօր հեթանոսութեան . այս մասին ակնարկ մը եթէ ձգենք նոյն ժամանակի պատմութեանց վրայ, ամեն բան մեր աչքին կը պարզուի . և ինչ կը տեսնենք, ափ մը անդէն, աղքատ և խոնարհ մարդիկ, որոց զօրավարն ու կառավարն է կամ խեղճ և ողորմելի ձկնորս մը և կամ զառամեալ ու կրթութեալ արեգարդ ծերունի մը . սոցա միակ զէնքն է իրենց երկնաւոր թագաւորի քառաթեւ Ս . Խաչն, նոցա ամրակուռ զրահն է, նորա Ս . Աւետարանը . սոցա մարտական երգերն են Սաղմոսք և Օրհնութիւնք, իսկ քսջակորով հարուած նոցին, խոստովանութիւն ճշմարտութեան և Աստուծոյ արարչին յաւիտենից :

Հեթանոսութիւնը անէծք և նախատինք կը տեղայ Քրիստոնէութեան դէմ . իսկ նա օրհնութիւն և բարիք կը փոխարինէ . հեթանոսութիւնը հարուած և պատիժ կ'անձրեւէ նորա վերայ, զոր նա համբերութեամբ և սիրով կ'ընդունի . հեթանոսութիւնը ահարկու տանջանարաններ կը պատրաստէ անոր համար . իսկ նա սիրով և ուրախութեամբ կ'ընդգրկէ զայնս . մահ քան զկեանս պատուական համարելով :

Ահա այս զարմանալի հակամարտութեամբ այն սոսկալի պատերազմն կը շարունակուի տարիներ և և դարեր մեծ անգթութեամբ, մինչեւ սր հեթանոս սպանողաց սուրն կը մաշի, իսկ Քրիստոնէայ սպանելոց զօհը կը բաղմասպատկի . հեթանոս աւարառուաց միթերանոցներն աւարներով կը լէցուին . իսկ Քրիստոնէայ կողոպտելոց կողոպուան չը սողառիր . հեթանոսութիւնը ձանձրանալով կը լքանի . իսկ Քրիստոնէութիւնը քաջալերուելով կը շրջանայ . հեթանոսութիւնը հետզհետէ պարտեալ կը խոնարհի . իսկ Քրիստոնէութիւնը յաղթական կը բարձրանայ . քրիստոնէական կրօնի զօհերուն բոսորաբուխ արեան մէն մի կաթիլներն, որք առատօրէն երկիրը սոռգեցին, հազարաւոր եւ բիւրաւոր արդիւնք յառաջ կը բերեն . վերջապէս նիւթական բիրտ զօրութիւնն զգալով իւր տկարութիւնը, կորագլուխ տեղէ կը տայ բարոյական զօրութեան որ անարգել կը սկսի յառաջ դիմել և տիրապետել . Գողգոթայի սարին վրայ բարձրացած պատժոյ և նախատանսոց փայտի նշանն արքայական դրոշակաց վրայ կը սկսի ծածանիլ, և Քեթիէհէմի անշուք այրին մէջ ծնած աղքատ Յիսուսի թագաւորութիւնը արքայական շքեղ գահոյից վերայ կ'ամբառնայ :

Թագադարդ գլուխներ՝ ջերմ երկրպա-
 գաք կը գառնան այնմ եւ հեթանո-
 սական պատիր շատուածոց շքեղա-
 կառոյց մեհեաններն բրխասնէական
 կրօնի վառարաններ եւ ճշմարիտ Աս-
 տուծոյ երկրպագութեան տաճարնե-
 րու կը փոխարկուին, որոց երկնաբերձ
 գագաթան վրայ շքեղ եւ յաղթական
 կը շողայ Աստուածորդայն Յիսուսի
 քառաթեւ Ս. Խաչն ։

(Շարունակելէ ։)



ԱՌԱՋԻՆ ԽԱԹԹԻ-ՀԻՄԱՅՈՒՆ

ՎԵՀԱՓԱՌ ՍՈՒԼԹԱՆԻՆ

Օգոստոսիառ Սուլթանին Առաջին
 Խաթթի-Հիւմայունը Մասիս պատուա-
 կան լրագրէն առնելով՝ Սիօնի մէջ եւս
 իր գնեմք, ոչ թէ միայն մեր ընթերցո-
 զաց հաղորդելու նպատակաւ, որոնք
 թերեւս կարդացած են Ազգ. լրագր-
 րաց մէջ, այլ իբրեւ պատմական ըն-
 տիր յիշատակարան Հանդիսիս միջո-
 ցաւ ապագայից հաղորդելու համար,
 վասն զի յայտնի է, թէ շատ անգամ
 լրագրական թերթերը չեն պահպա-
 նուիր, իսկ պարբերական տեղապահները
 կը պահպանուին ։

« ԻՄ մեծաշուք Վեղիւս Մէհմէտ
 Բիւշտի փաշայ ։

« Անդրանիկ եղբայրս, Սուլթան
 Մուրատ Խան Ե. Աստուածային կա-
 մօք պետութեան զբաղմունքներէն
 ձեռք քաշելով, ըստ Օսմանեան օրինի,
 մեր Նախահարց գահն ելանք ։

« Ձեր ծանուցեալ փորձառութիւնն
 ու խոհականութիւնն եւ Տէրութեան

կարեւոր խնդրոց նկատմամբ ունեցած
 հմտութիւնը գիտնալով, զՁեզ վերա-
 հաստատեցի Մեծ. Եպարքոսութեան
 եւ նախարարաց խորհրդոյն նախագա-
 հութեան պաշտօնին մէջ, բոլոր ներ-
 կայ պաշտօնեայք ալ նմանապէս վե-
 րահաստատուած են իրենց պաշտա-
 մանց մէջ ։

« Իմ բոլոր վստահութիւնս Աս-
 տուծոյ վրայ դնելով, փոփաքս ու նը-
 պատակս է մեր Տէրութիւնն անդոր-
 րել ու հաստահիմն ընել, առանց բա-
 ցաւութեան բոլոր հպտտակ ժողովը-
 դոյս ազատութեան եւ արդարութեան
 գործադրութիւնը վայելել տալ ։ Կը
 յուսամ թէ նախարարներս եւ այլ
 պաշտօնեայներս ալ լմ այս փոփաքս
 գործադրելու պիտի ջանան ։


« Յայանի է որ Օսմանեան Պետու-
 թեան ներկայ տազնապալից վիճակը
 բազմադիմի պատճառներէ յառաջ ե-
 կած է, եւ այս պատճառներէն որն ալ
 որ նկատողութեան առնուի՝ կուգայ
 հան կը յանգի թէ շէրի վրայ հաստա-
 տեալ օրէնքներն ու կանոններն ար-
 դարութեամբ եւ ամբողջութեամբ չեն
 գործադրուած եւ Վարչական գործոց
 մէջ ամեն ոք իւր հաճոյից հետեւած
 է ։ Եւ ժամանակէ մը ՚ի վեր Տէրութեան
 երկիրներուն եւ ստացուածոց Կառա-
 վարութեանն ու մատակարարութեա-
 նը մէջ տիրած անկարգութեանց այս
 աստիճան սաստկանալը, մեր գանձա-
 յին մատակարարութեան նկատմամբ
 ամեն կողմանէ ցոյց տրուած անվստա-
 հութիւնը, մեր դատարանաց՝ ժողո-
 վըդեան արդար իրաւունքը պաշտպա-
 նելու վիճակին մէջ չը դրուիլը, երկրին
 ամեն կերպ ընդունակութեան հակա-
 ոակ վաճառականութեան, արհեստից
 եւ երկրագործութեան երեսի վրայ մը-
 նաչն, եւ վերջապէս երկրին բարգա-
 ւաճման եւ հարստակաց անհատական

ազատութեան ու բարեկեցութեան համար մինչեւ ցարդ ձեռք առնուած միջոցներուն այլ և այլ պատճառանօր երեսի վրայ թողուլը, բոլոր ասոնք, օրէնքներն յարատեւութեամբ 'ի գործ չը դրուելէն յառաջ եկած են: Ուստի ամենուն վստահութիւնը գրաւելու պայմանաւ, եւ օրինաց հաստատութեան բարի նպատակաւ, Շէրի-Շէրիֆի վճռոց համաձայն և երկրին ճշմարիտ պիտոյից համապատասխանող առժամս պատրաստ գտնուած օրէնքներէ զատ, ասկէ ետքն աւելցուելիք ուրիշ օրինաց ալ կէտ առ կէտ գործադրութիւնն երաշխաւորելու և տէրութեան ելուժտից հաւասարակշռութեան ու բարւոք մատակարարութեանն հակելու համար ընդհանուր ժողովոյ (Մէճլիսի ումումի) մը պէտքն զգալի եղած ըլլալով, ասոնց վրայօք նախարարացս խորհրդոյն մէջ տեղի ունեցած առաջարկութեանց ու խորհրդակցութեանց արդիւնքը պէտք է ինձ ներկայանալ. օրինաց ճշդիւ գործադրութիւնը կարող մարդոց պիտի յանձնուի. առանց բանաւոր պատճառի պաշտօնեոյք իրենց պաշտօնէն պիտի չարձակուին, քանզի այս բանիս՝ երկրին կարի վնասակար լինելը հասկցուած է. ամեն տեսակ պաշտօնավարութեան յարմար կարգադրութիւններ պիտի ըլլան, և այդ պաշտամանց գլուխը ձեռնհաս մարդիկ պիտի նստին. բոլոր նախարարք և բարձր ու ստորին աստիճանի պաշտօնատարք իրենց իւրաքանչիւր գործոց համար պատասխանատու պիտի համարուին. այս մասին անփոփոխ ընթացք մը պիտի սահմանուի: Եւրօպական ազանց նիւթական ու բարոյական զարգացումն ուսման և դիտութեան շնորհիւ եղած է. իմ երկրին ժողովրդոց բնական սրամտութիւնն և ամեն տեսակ ուսմանց ու դիտու-

թեանց մասին ունեցած ընդունակութիւնը փառնալովս իմաստ կարեւոր և ստիպողական կը տեսնեմ՝ առանց վայրկեան մ' իսկ կորուսանելու՝ աշխատիլ հասարակայնի դատարարակութեան ծաւալման եւ անոր բարձրագոյն աստիճանի յառաջագիմութեանը:

« Գաւառաց մէջ քաղաքային, գանձային եւ վարչական դրութիւնն ալ բարենորոգելու համար անմիջապէս պէտք եղած փոփոխութեանց պիտի ձեռնարկուի: Անցեալ տարի խռովութարաց դրդմամբ Հէրսէրի և Պոսնայի մէջ ծագած յեղափոխական շարժման վրայ այս անգամ ալ Սերվիոյ ապրտամբութիւնն աւելցած է. սակայն երկու կողմանէ ալ թափուած արիւնները մի և նոյն հայրենեաց զաւակներուն սրիւնն ըլլալուն, այս վիճակին շարունակութիւնը չափազանց մտմտք կը պատճառէ ինձ. ուստի պէտք եղած միջոցները ձեռք պիտի առնուին այս ցաւալի խռովութեան վերջ տալու համար. բարեկամ Տէրութեանց հետ հաստատեալ դաշնագրութիւնք ըստ ամենայնի պիտի յարգուին եւ նոյն Տէրութեանց հետ մեր ունեցած մըտերիմ յարաբերութիւններն աշխատելու է որ աւելի սերտ ըլլան: Ասոնք են մեր նպատակն ու անկեղծ կամքը: Ամենակարողն Աստուած, յաջողութիւն շնորհէ մեր ջանից. ամէն:

1393 Շապան 23:



ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ

ԱՐԵՎԱԿԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՐՀ

Հանդիսիս նախընթաց թուով խոստացանք, որ առանձինն յօդուածով արեգակնային աշխարհը կազմող երկնային մարմնոց վերայ մանրամասն ծանօթութիւններ հաղորդեմք ընթերցողաց :

Աստղագիտութեան մէջ արեգակնային դրութիւն, կամ արեգակնային աշխարհ կրտսի աստեղաց այն խումբը, որոյ մէկ մասն է մեր երկիրը : Արեգակը այս աստեղաց կեդրոնին, կամ իրենց շարժմանց հասարակաց վառարանին վերայ է : Արեգակնային աշխարհի կազմիչ մասերն են :

Ա. Կեդրոնական Տարին Տը, որ վերաբերութեամբ ալոց անշարժ է խումբին մէջ. ծաւալով շատ մեծ խումբի բոլոր աստղերէն և ինքնին լուսաւոր : Այս է ԱՐԵՎԱԿԸ :

Բ. Հարիւր ասն և վեց երկրորդական Տարիներ, կամ Տղորակներ, որոնք արեգակէն առաւելական հեռաւորութեամբ շարուած են միջոցին մէջ. գրեթէ շքրջանակաձեւ ոլորաներով կը դառնան արեգական շուրջը և անկէ կընդունին իրենց լոյսը, որով մեզ տեսանելի կըլան երկնից մէջ :

Մոլորակները երեք գլխաւոր խումբի կը բաժնուին .

1⁰ Միջին մոլորակք. որոնք ամենէն մերձաւորներն են կեդրոնական մարմնոյն. և իրենց կարգն է . Փայլածո . Արոսիակ . Երկիր և Հրաբ :

2⁰ Մեծ մոլորակք, որոնք կեդրոնական մարմինէն առաջիններէն աւելի հեռու են, և իրենց կարգն է, Լոսիւն . Երևակ, Ռարանո և Նեպտուն :

3⁰ Փոքր մոլորակք. ասոնք ամենը Հը-

րասին և Լուսնի թագին մէջ տեղն են, և նախընթաց մոլորակաց երկու կարգերը իրարմէ կը բաժնեն : Մինչև այսօր գտնուած Փոքր մոլորակները թըլուով 103 հատ են, բայց անասարակոյս կան ուրիշ շատերը, որոնք հետզհետէ պիտի գտնուին :

Գ. Տասն և ութը արբանեակներ, որոնք գլխաւոր մոլորակաց մի քանիին շուրջը կը դառնան. ինչպէս լուսինը՝ երկրին, չորս արբանեակք՝ Լուսնի թագին. ութն հատ՝ Երեւակին. չորս հատ՝ Ռարանոն և մի հատ՝ Նեպտունին :

Ռարեմն արեգակնային աշխարհը կազմող մարմիններն են 135 հանդերձ արեգակամբ, այսինքն 1 կեդրոնական գունտ, որ 116 մոլորակաց շարժմանց կ'աղդէ և 18 արբանեակք որոնք իրենց գլխաւոր մոլորակներուն հետ հինգ աշխարհներ կը ձեւացնեն, որոց իւրաքանչիւրը ընդհանուր մոլորակային դրութեան հետ կարի մերձ նմանութիւն մը ունի :

Նսխնիք 135 աստղերէն միայն 8 հատ կը ճանաչէին. այն է Արեգակը, Երկիրը, և Լուսինը . Փայլածուն, Արուսեակը, Հրատը, Լուսնի թագը և Երեւակը, որոնք պարզ աչքով ալ կը տեսնուին : Բայց նոքա զգայարանաց պատրանացը հետեւելով՝ Երկիրը անշարժ կը համարէին Աշխարհի կեդրոնը և կը կարծէին, որ երկրի շուրջը կը դառնան, Արեգակը, Լուսինը և միւս հինգ մոլորակները, ամեն հաստատուն կարծուած աստղերը, որոնք երկնից հեռաւորագոյն գաւառներուն մէջ կը փայլին :

Երեք դարէ ՚ի վեր է, որ Կոպեռնիկ գտաւ Աշխարհի բուն դրութիւնը. դիտակներուն զիւտով նոր մոլորակները յայտնուեցան. ինչպէս և արդէն ծանօթ մոլորակաց արբանեակները :

Ռւրոնոսի գտնուիլը մէկ դար չե-
զաւ. 108 փոքր մուրակներն ալ 1801էն
սկսեալ հետզհետէ գտնուեցան մինչև
մեր օրերը. իսկ Նեպոտնի գտնուիլն
երեսուն տարի եղաւ :

Մուրակային դրութիւնը կազմող
այս ամեն երկնային մարմիններն գլխա-
ւոր երկու շարժմանց ենթակայ են :
Այս շարժմանց առաջինը այն է, որ
այս գնդակերպ մարմիններն իրենց տը-
րամագծերուն միոյն վերայ կը դառ-
նան : Այս առաջին շարժման ենթա-
կայ են, Արեգակը, մուրակները եւ
իրենց արբանեակները :

Երկրորդ շարժմամբ, որ տարեկան
ընթացք կըսուի, բոլոր մուրակները
իրենց արբանեակներով Արեգական
շուրջը կը դառնան : Բայց հարկ է գիտ-
նալ, որ արբանեակները իրենց մուր-
ակաց տարեկան ընթացքին հետեւե-
լով հանգիւրձ՝ առանձինն իրենց մուր-
ակաց շուրջն եւս կը դառնան : Գրե-
թէ ընդունուած է, որ Արեգակն ևս
միջոցին մէջ կը շարժի :

Գ. Բաց ի մուրակներէն ուրիշ առ-
տեղաց անթիւ բազմութիւն մը եւս
Արեգական շուրջը կը դառնայ ընդ-
հանրապէս իրիստ երկար ոլորտներով,
այս աստղերն են Գիսաւորնիւրը, որոնք
տեսակ մը ամպամածային աստղեր են
և կ'որոշուին մուրակներէն եւ միւս
աստղերէն լուսաւոր տառնով մի, ո-
րոյ ձևը և փոփոխ տարածութիւնները
Գիսաւորաց Արեգակէն ունեցած հե-
ռաւորութեանց համեմատ, կը փոփո-
խին : Գիսաւորներու թիւը կը նշանա-
կեն աստղագէտք, թէև պատմութիւնը
անոնց առաջին անգամ երեւնալու
թուականը պահած չէ և մեք չեմք գի-
տեր թէ երբէք պիտի վերերևին. այ-
նու ամենայնիւ ասոնց մի քանիսը շատ
անգամ վերերեւած են պարբերական
ժամանակամիջոցներով, և այս պատ-

ճառաւ ոմանց վերագարձ շրջանը հա-
շուած են, ուստի կարող եմք Գիսա-
ւորները համարել իբրեւ լրացուցիչ
մասն Արեգակնային աշխարհին :

Ե. Գարձեալ մուրակային և գիսա-
ւորային խումբը կազմող երկնային մեծ
մարմիններէն զատ, կարի փոքր անհա-
մար մարմիններ երկնից զանազան գա-
ւառներուն մէջ կը ճանապարհորդեն.
երբեմն առանձինն, երբեմն խմբովն
միացած, որոց վերագարձ շրջանը կա-
նոնաւոր ժամանակներու մէջ տեղի
կ'ունենայ : Երբէք այս մարմնոց գո-
յութիւնը չափտի իմանայինք եթէ
երկիրը իւր ոլորտին մէջ սոցա կոյտե-
բուն քովէն չանցնէր : Այս մանրամաղ
մարմիններն, որ կը քերեն և կը կտրեն
մթնոլորտը, անոր մէջ կը բոբբոբին և
երբեմն ալ երկրին վերայ կ'յնան, ա-
սոնք են իւրող ասպիւրը և օդաքարերը :

Վերջապէս ՚ի բաց առեալ այս ա-
մենը, կայ նոյնպէս լուսաւոր մանեակ
մի ոսպնածեխ նման, որ հաւանականա-
բար վերն յիշուած օգերեւոյթներուն
նման կազմուած է և կը շրջապատէ Ա-
րեգակը բաւական հեռաւորութեամբ :
Այս երեւոյթը երկրէն կը տեսնուի
տարւոյն որոշեալ ժամանակներու մէջ
հորիզոնին վերի կողմը իբրեւ լուսա-
ւոր կոն մը՝ Արեգական մոնելէն յետոյ
կամ ծագելէն յառաջ. այս է դրօշակոյթ
լոյսը :

Ահաւասիկ Արեգակնային աշխարհ-
հին ամբողջութիւնը :

Մոյն դրութեան ուսումը կարի շա-
հաւէտ է մեզ համար. այս անհուն
տիեզերքին մէջ մեր մեծ հայրենիքն է
սոյն դրութիւնը. որովհետեւ մեր եր-
կիրը մուրակային ընտանեաց անգամ
ներէն մին է : Թէև երկիրը համեմա-
տութեամբ ամբողջ դրութեան՝ աւազի
հատիկ մի է. և նոյն իսկ դրութիւնը
Տիեզերաց համեմատութեամբ կորու-

սանելի կէտ մը. այնու ամենայնիւ ո՞վ կարող է մերժել սորա ուսումը նախ քան զամենայն :

Արեգակնային աշխարհը մէկն է հազարաւոր աշխարհաց, որոց կեդրոնական աստղերու փայլը կը տեսնեմք երկնից երեսը գիշերները. թերևս մեր գրութիւնը այսչափ անհամար գրութեանց մէջ չըլլայ ամենակարեւորը և ո՞չ ամենարնգարձակը. բայց մէք միայն զայն կարող եմք ճանչել իւր մանրամասնութեամբք. միայն զինքը կազմող մարմնոց շարժումներն կարող եմք ճշտութեամբ չտփել, և այնու իմանալ այն մեքենական և բնական օրէնքները, որովք կը կառավարուին, և այնու թափանցիլ տիեզերական յօրինուածին ամենարնգհանուր օրինաց : Ստոյգ է, որ Արեգակնային աշխարհէն անդին կարող է բարձրանալ և ընդարձակիլ անսովորներ և մտածութիւնը հեռադէտներու շնորհիւ. կարող է հաստատել այնպիսի շարժումներ, որք հաղիւսւրեմն դարերով զգալի կըլլան. որոշել աստեղաց բնութիւնը, յայտնել կազմութիւնը այն գոյացութեանց, որոց հրաշէկ սպիտակութենէն յառաջ կը գայ իրենց լոյսը, բայց դարձեալ հարկ է, որ անհրաժեշտապէս մեզ առաջնորդէ առ այս մեր գրութեան ուսումը :

Ուստի մէք նպատակ ունենալով ընթերցող ազգայնոց աստղագիտական զանազան կարեւոր ծանօթութիւններ տալ, քաղուածելով Քաղղիացի երեւելի հեղինակաց գործքերէն, Տիեզերաց փետո-լիւնէն և Արեգակնային աշխարհի անփոփ և համառօտ ծանօթութենէն յետոյ կըսկսիմք Արեգակէն և հետզհետէ յառաջ կ'երթամք :

Ա Ր Ե Գ Ա Կ Ն

Միջոցը աստղադարձող ամենաստղերէն աւելի, Արեգակն է մարդոյ միտքը դրաւողը, և կարող եմք ըսել, առանց դիպուածական կարծիք մը մէջ բերելու երկիւղն ունենալու, որ մի և նոյն է արեգակը միւս մոլորակաց մակերեւոյթին վերայ ապրող էակաց համար :

Գրութեան ամեն երկնային մարմնոց շարժմանց կեդրոնը, իւր ծաւալով ամենուն վերայ տիրող ազդեցութիւն մի ունի. զանոնք կը դնէ ձեւով և տարածութեամբ գրեթէ անփոփոխ ծիրերու մէջ, այն է մեզ համար և միւս մոլորակաց բնակչաց համար վառարան անսպառելի լուսոյ, տաքութեան և հետեւաբար կենաց : Երկիրը և ամեն մոլորակային գունտերը ՚ի նըմանէ կընդունին ամեն մեքենական և տարրաբանական զօրութիւնները իբրեւ մշտաբուռն աղբերէ զօրութեան, այլ սակայն այս ամեն մարմնոց ընդունածը նորա գուռնաբեայ մէկ մասն է :

Այս անհուն գունտի զարմանալի արագութեամբ եղած երբեումներն, ամեն կողմ որ կընդհարին, երեւոյթներ կը պատճառեն, երբեմն լոյս, երբեմն տաքութիւն, երբեմն տարրաբանական արգասիքներ. վերջապէս և երբեմն ալ ելեքտրական և մագնիսական հոսանքներ :

Ի՞նչ է այս զօրութեան ծագումը, որոյ ազդեցութիւնը մեր երեւակայութիւնը եւ մտածութիւնը կը յուղէ. ի՞նչպէս կը նորոգի այս վառարանը, որ հազարաւոր տարիներէ ՚ի վեր անդադար կը շառագայթէ. Արեգակը, որ մոլորակային ամբողջ ընտանեաց համար հասարակաց հայր է, ի՞նչ օրէնքներով զանոնք իր ազդեցութեան

տակ կը պահէ . եթէ տակաւին այս հարցերը չէ լուծած գիտութիւնը , գոնէ իբրեւ լուծանելի խնդիրներ անոնց վերայ կը սբաղի . արդէն հաստատած է մի քանի սկզբունքներ , որոնք օր մը պիտի ըլլան հիմունք տիեզերաց շարժիչ զօրութեան : Արեգական ձեւոյն , հեռաւորութեան , եւ տարածութեան վերայ աստղագիտու-

թիւնը այսօր դրական ապացոյցներ ունի . հաստատած է միջոցին մէջ անոր հողովական և թաւալական շարժումներն և հաւաքած է բնական և տարբարանական կազմութեան և մակերեւոյթին վերայ տեղի ունեցած երեւոյթներուն վերայ շարք մի օգտակար գործոց , որոց հետզհետէ պիտի ծանօթացնենք ընթերցողները :



ԱՂԲԻԻՐՆ ՓԻԼԻՊՊԵԱՅ^(*)

Ա.

ԱՂԱՂԱԿԱՆ ստուերածու ժամ գիշերոյն փախըստեան .
 Հանգչի երկիր և լուսնոյն ննջեն նըշալք ջուրց յորբան .
 Աստեղք յերկնից 'ի խորան տակաւ նուաղին ետ ընդ ետ .
 Հսկէ և եթ արուսեակ' արփագեղոյն կարապետ

Ի ջինջ շառայլ լուսահետ .

Ճըպուռն յողբոց 'ի մրմունջ երգէ 'ի ծիղ ձիթենւոյն .
 Ծաղկունք 'ի դաշտ համասփիռ փայլին 'ի ցօլ գիշերոյն .
 Ու 'ի ծոց նոցին երփնագեղ' աման խնկոց քաղցրաբոյր ,
 Մերձի ղեփիւռ փափկաթեւ քաղել սիրուն մի համբոյր
 Նոյն արձակել ըղձունչ իւր .

(*) Փիլիպպոսի աղբիւրը երուսաղեմէն գրեթէ երկու ժամ հեռաւորութեամբ հարաւային արեւմտեան կողմէն հովտի մը մէջ : Աւանդութեամբ կը կարծաւի թէ այս այն ջուրն է , ուր Փիլիպպոս , մին յօթն սարկաւազաց , եթովպոյիոյ կանգակայ տիկնոջ ներքինին մկրտեց : Աղբիւրը կէտայլ լեռան կողէն , որոյ վերայ խորանաձեւ հին շինուածք մի կայ և շրջականերն հնութեան այլ և այլ հետքեր կը տեսնուին , ինչպէս են ամբողջ սիւներ և սեանց բեկոյններ : Թերեւս երբեմն եկեղեցի եղած վնի , ինչպէս իւր Արաբական անունն եւս կը ցուցնէ , որ կըսուի Էյ-իւ-հանէյէ : այսինքն աղբիւր խորանի կամ աղբիւր ձորհայ : Լեռան կողը , ինչպէս զիմացի լեռներն , այգիներով ծածկուած են : Աղբիւրին կից այգին և նոյն իսկ աղբիւրը Ս . Աթոռին սեփհակաճութեանն է , ուր տարին մի անգամ արձակուրդի ժամանակ Ժառ . վարժարանի աշակերտք կ'երթան , ինչպէս կ'երեւի տաղաշարութեանն , Փիլիպպոսի աղբիւրը : Պաղեստինու ընդհանրապէս մերկ լեռանց և անջրդի հովտաց մէջ , Հայաստանի ջրաւէտ հովտաց և անտառաւէտ լեռանց քաղցր և նուիրական յիշատակը զարթուցանելով ներշնչած է այն բանաստեղծութիւնը :

Աղբերական Փիլիպպեայ խոտորիլըտուր յախանց մարդ
 Հան խըմբեակ մի եռանդուն դիմէ զերդ հարսն գեղանազ ,
 Ոչ պար կուսից Ստղիմայ՝ թափառ զչիւմօք լալագին .
 - Ամենաբոյ՝ համասպրամ յընաիր ծաղկանց Եղէմին՝
 Փըթթեալ յամուլն Պաղէստին :

Կայթա ՚ի թեթեւ գորշապար հարեալ ՚ի մարգս ցողածին՝
 Խայտայ պարէ տիպ զուարթնոց ընդ ճաճանչիւք Լուսնեկին .
 Եւ ընդ ոտիւքն փափկածեմ հազիւ ծաղկունք անդ թեքին ,
 Եւ յերգոց ձայն քաղցրալուր՝ զարթնուն ոգիք դիչերին ,
 Հըճուի բնութիւն զուարթագին :

Որդիք լերանց և հովտաց վարդեն ընդ սարս պաղպաջունս ,
 Եւ հրաշացեալք պիչ հայկեան կարմիր կայտառ ընդ մանկունս՝
 Զայս անդ մեղմիկ ընդ իրեարս հըճենն ՚ի ստուերս գիչերոյն .
 « Բարէ լուսնոյն ՚ի շողից ծաղկունք կաթեն երփնագոյն
 Փոխան լվարդից գարնայնոյն » :

Ո՛հ , զո՞ր յայնժամ արձագանս հնչէք լերինք արջնաթոյր ,
 Ոյց գագաթունքդ յար խեթկին յագռաւուց կռիչ զիլ և սուր ,
 Յալիս օդոյն կապուտակ ծաւալացեալ ՚ի բիւր ձայն՝
 Մինչ Սէլովայ ջուրց վըտակս սլանան բարբառք հայրենեան
 Եւ բլուրք գոչեն՝ « Հայաստան . . . » :

Ո՛վ վեհ ոգիդ հիահրաշ , սրբազան սէր Հայրենեաց ,
 Զիւնդ վառի հրատոչոր աւիւնդ ՚ի սիրտ և մանկանց ,
 Իբր ըզկոկն վարդենւոյն զեղեալ ցայգոյն յարտասուաց՝
 Զակառքն յերկիր վայրահակ մուլն սիրովդ անձկայրեաց ,
 Հանգոյն աղու տատրակաց :

Մըխիթարեանց ո՛վ վեհազն գշտոյ , Մայր մեր քաղցուենի ,
 Աղէ՛ սրբես՝ զարտասուս թորթոր աչացրդ ծաւի ,
 Յիչէ՛ն ըգքեզ հայկազունք , յիչէ՛ն մանկունք աղածրի ,
 Վըկայ լերինք և հովտք , վըկայ բարձունք Սիօնի ,
 Վըկայ և ձորն Կեդրոնի :



Քրքմահանդերձ արչալոյս ճառագայթեալ վարդասփիւ ,
 Ըստուերք տեղի տան անդրէն ՚ի թաւախիտ մայրիս ցիւր ,
 Յարիւոյն ելլցն ՚ի մարդէ ամպք ըզգենուն ծիրանի .
 Արեւելեան մարգարիտ փողփողէ փայլ ըզփայլի
 Ի թերթ ծաղկանց ոսկեծղի :

Վերելակեալ և ՚ի կառս անդրուվարեալս զոյգ ընդ զոյգ՝
 Յարչաւասոյր ճախրասոյց ՚ի քառաձիս հրանբոյդ ,
 Զայգորելին տայ ողջոյն լերանց արփին կենսածին ,
 Յոյր նըշուլիցն հարեալ գեղ՝ խոյս աայ դիմօք ցաւագին
 Լուսին դշտայ գիշերին ։

Հուպ յաղբերակն Փիլիսոսայ ընդ թրղենեաց տերեւօք ,
 Հանգչի խրմբեակըն զըւարթ յանօսրագեղ ծաղկանց գորգ ,
 Դիտել զհարդ շնականք կողով ՚ի գլուխս , խընդագէմ ,
 Յարաքական երգոց նուագ ելեալ գընան փութածեմ
 Յարեւելեան դրանդեաց դէմ ։

Իբրո օգեաց և այծեաց գեղմնահարուստ երամակ
 Քայ հարկանել ըջճարաւ յաղբերական ՚ի վըտակ ,
 Զիարդ ըստուերք գամ ըզգամ ճշդին լերանց բարձրաբերձ
 Յորչափ յերկնից ՚ի խորան վերելս արփին առնու պերձ
 Աւ անդք ակօսին հերձ ՚ի հերձ ։

Առնուն ապա ըզգնալի ընդ բլրակաց դարեանդ ,
 Զորս օթոցիւ իւր պատէ այգի բեղուն արգաւանդ ,
 Աւր հոյլ ողկոյգք ծիրանի յաշխոյժ հօղմոց թեւաբախ
 Ընդ մէջ զփուխտ սաղարթուց ճօճեալ ճեմին առ ՚ի կախ
 Զերդ յուրն կուսին մեհհանդ ։

Ամբառնան անդ և թգենիք ըյնասաղարթ անկախիտ
 Որոց պըտուղք սիրախորժք կաթեն ջինջ յոյլ շիթ առ շիթ
 Եւ ստուերաշաւք հովանիք ՚ի տապայեղձ միջօրեայն՝
 Զըգեն զիւրեամբք գունդ ՚ի գունդ զարաբացիս ամենայն
 Ի սոյլ սրնգաց քաղցրածայն ։

Վիմահոլով յապափոյց բղխեալ աղբիւր ցրտագին՝
 Սահանավազ ՚ի ծործորս՝ պարզէ զբիւրեղ հայելին ,
 Եւ կամ զճորանս ծաւալէ ՚ի մրգաստանքս փարթամ ,
 Յայց ու ՚ի խնդիր դեղձենեաց առատք պտղովք բարեհամ .
 Եւ ձիթենեաց անթառամ ։

Ընդ մեղմնձայն սօսաւիւն տերեւաշարժ սաղարթաց ,
 Ընդ սուրբ մրմունջ կարկաջոտ ականակիտ աղբերաց ,
 Եւ ոսկեթեւ թռչնեկաց ընդ նըւագացըն գեղգեղ ,
 Խառնին անդէն հոյլ ՚ի հոյլ իղճք և անուրջք վարդագեղ
 Հայկեան մանկուոյն սիրաղեղ ։

Ընդ թաւաթուփ հովանեաւ որ 'ի կանաչ շրշի սէզ,
 Ըղնխտ առեալք առ յարիւոյն խուսել շողից տօթակէզ,
 Աչք անդ յալիս վըտակին՝ ճախրեն մըտօք շեշտակին՝
 Ուր հինաւուրցըն Երասի դարիւ դարիւ զեզանի

Յեղէմին վայր փափկալի :

Յիշեն զհարդ մերթ պայծառ փայլէր արեւ Հայութեան
 ՅԱրարատայն ձիւնակող յամպխաղաց գագաթան ,
 Որպէս ճաճանչ հատանէր մինչ յարեւմուտս փառք նորուն ,
 Յիշէն ու ողբան դառնապէս ըղղըժընդակ բաղդն այժմուն ,
 Եւ ուխք յալիս անդ գընան . . . :

Այլ աւանիկ օրակշիռ արեգն 'ի մուտս խոնարհի ,
 Հրաւէր տալով խնդամօլ մանկուոյն այնմիկ գեղանի :
 Գառնան ապա պտրախումբ յուրաստ յալքերց կարկաջուն
 Եւ յանըրջոց սրտահեշտ և յըստուերաց հովասուն ,
 Հրաշից յՈստան լուսարփի :

Աւեփիս Կարապետեան Կ . Պօլէշի
 Աշա . Ժաս . Վարժարանի :

Կ Ե Ն Ս Ա Գ Բ Ո Ւ Թ Ի Ի Ն

Մ Ո Ւ Ի Է Ր Ի

ԲԱԶՄԱԹԻԻ Ընթերցողաց ջնջին ի-
 րաց համար ունեցած՝ ճաշակը, և քա-
 նի մը երեսներու մէջ ամիսփեղի իրու
 զուժիւններով՝ հատոր մը կազմելու
 իղձը, հոյակապ մարդկանց պատմու-
 թիւնները գրեթէ միշտ անպէտ ման-
 րամասնութիւններով և սուտ ու ան-
 համ գռեհիկ վէպերով խաթարելու
 պատճառ եղած են: Կենսագրութեանց
 մէջ յաճախակի նոցա գործոց վերայ
 անիրաւ քննադատութիւններ կը յա-
 ւելուն: Մեք պիտի ջանամք Մոլիէրի
 սոյն կարճառօտ կենսագրութեան մէջ

այս անտեղութենէն խոյս տալ: Նորա
 անձնականին նկատմամբ միայն այն պի-
 տի ըսեմք, ինչ որ ճշմարիտ է և պատ-
 մելու արժանի, նորա գործոց վըայ լու-
 սամիտ հասարակութեան զգայմանց
 ներհակ նոր բան մը չի պիտի խօսիմք:
 Յովհաննէս Մկրտիչ Բողբլէն ծնաւ
 'ի Փարիզ 1622 Յունվար 15ին: Իւր
 հայրը Յովհաննէս Բողբլէն, որ թա-
 գաւորի Սենեկայարդարն էր եւ հնու
 տեաց վաճառական, և իւր մայրը, Մա-
 ըիամ Գրէստէ, նորա բողբոլին իրենց
 վիճակին յարմար դաստիարակութիւն

մը տուին . նա մինչեւ իւր չորեքուս-
տանամեայ հասակը իրենց խանութին
մէջ մնաց եւ բաց ՚ի իւր արհես-
տէն՝ միայն քիչ մը կարգալ ու
գրել ուսաւ : Իւր ծնողքը նորա հա-
մար թագաւորին քով իրենց ու-
նեցած պաշտօնը ժառանգելու իրա-
ւունքն ստացան : Բայց իւր հանձարը
զայն այլուր կը կոչէր : Միշտ պէտք է
դիտել, որ գրեթէ գեղարուեստից մէջ
հռչակաւոր հանդիսացող բոլոր ան-
ձինք, զանոնք առանց իրենց ծնողաց
հաճութեան մշակած են և իրենց բը-
նութիւնը միշտ իրենց ստացած դաս-
տիարակութենէն աւելի բուռն եղած է :

Բողբլէնի մեծ հայրը կատակերգու-
թիւնը կը սիրէր և զայն մերթ ընդ մերթ
Հողէլ տը Պուրկոններ կը տանէր : Գե-
ռատի Բողբլէն անմիջապէս անընկճելի
հակակրօթիւն մը զգաց իւր պաշտօ-
նին նկատմամբ : Իւր ուսման ճաշակն
արծարծեցաւ, ստիպեց իւր մեծ հայրը
որ զինքը դպրոց դնեն եւ վերջապէս
իւր հօրը հաւանութիւնն ստացաւ, որ
իբրև երթեւեկ աշակերտ ժիզուիթաց
քով դրաւ, քաղաքացւոյ մը նախա-
պաշարմամբ, որ կարծէր թէ՛ եթէ իւր
որդին ուսումնական լինէր՝ իւր հարս-
տութիւնը կը կորուսանէր : Պատանին
Բողբլէն իւր դպրոց մտնելու եռան-
դէն սպասուածէն աւելի յառաջադի-
մութիւններ ըրաւ : Հինգ տարի դըպ-
րոց մնաց, ուր Գոնդի առաջին իշխան
Արման տը Պուրպոնի դասերուն հե-
տեւեցաւ, որ ապա գրականութեան
և Մոլիերի պաշտպան հանդիսացաւ :

Նոյն ժամանակ այս դպրոցին մէջ
երկու պատանիներ կային, որոնք յե-
տոյ մեծ համբաւ ունեցան աշխարհի
մէջ : Ասոնք էին Շաբէլ եւ Պէրնիէ .
սա իւր Հնդկաստանի ճանապարհոր-
դութեամբ ծանօթ է և միւսը նշանա-
ւոր եղած է քանի մը բնական և քաղցր

ուտանաւորներով, որոնք իւր սպասա-
ծէն աւելի զինքը հռչակեցին : Հիւղ-
լիէ անուն մեծատուն մը իւր ապօրինի
որդւոյն, փոքրիկ Շաբէլի դաստիարա-
կութեան մասնաւոր խնամք կը տանէր
և նորա ուսումնասիրական նախանձը
գրգռելու համար նորա դասընկեր ը-
րած էր պատանին Պէրնիէ, որոյ ծնող-
քը անբաւական էին իրենց փափագը
յագեցնելու : Փոխանակ իւր ապօրինի
որդւոյն առանց նկատողութեամբ սո-
վորական դաստիարակ մը կարգելու,
ինչպէս սովոր են շատ հայրեր իրենց ա-
նունը ժառանգող հարազատ որդւոց
կարգել, հռչակաւոր Գասսանաիին յանձ-
նեց նորա դաստիարակութեան խը-
նամբը :

Գասսանտի ՚ի կանուխ ժամանակաց
ճանաչած լինելով Բողբլէնի հանձարը,
Շաբէլի և Պէրնիէի ուսմանց ընկերա-
ցոյց զայն : Երբէք հռչակաւոր ուսու-
ցիչ մը աւելի արժանաւոր աշակերտ-
ներ ունեցած չէ : Նոցա իւր Եսիկու-
րեան իմաստասիրութիւնն ուսոյց, որ
թէ եւ միւսներուն չափ սխալ, գէթ
դպրոցի մէջ աւանդուածէն աւելի լաւ
ոճ մը և աւելի ճշմարտանմանութիւն
մը ունէր և նորա բարբարոսութենէն
ազատ էր : Բողբլէն շարունակեց Գաս-
սանտի քով դաստիարակիլ : Գպրոցէն
ելնելէն յետոյ իւր բնականէն աւելի
օգտակար բարոյական սկզբունքներ ըն-
դունեց այս իմաստասիրէն, յորոց իւր
բոլոր կենաց մէջ դուն ուրեք խոտու-
րեցաւ :

Իւր հայրը հիւանդոտ և ծառայելու
անբաւական լինելով Բողբլէն պարտա-
ւորեցաւ իւր թագաւորին քով ունե-
ցած պաշտօնը ՚ի կիրածել : Լուի ԺԳԴի
1641 ին ՚ի Լանկոտգ ըրած ճանապարհ-
հորդութեան ժամանակ նորա հետե-
ւեցաւ և ՚ի Փարիզ դարձին, իւր կա-
տակերգութեան մասին ունեցած սէ-

րը, որ իւր ուսման պատճառ եղած էր, բուռն զօրութեամբ արծարծեցաւ:

Այն ժամանակ սկսեր էր Թէատոնընը ծաղկիլ, գեղեցիկ-գպրութեան այս մասը, որ իւր խանձարուրին մէջ այնչափ արհամարհուած էր, իւր կատարելագործութեան միջոցին Տէրութեան մը փառաց սատարեց: 1625 էն առաջ Փարիզի մէջ հաստատուն գուսաններ չըկային: Քանի մը խեղկատակներ, ինչպէս յիտալիա, քաղաքէ քաղաք կը թափառէին: Սորա Հարսիի, Մոնչըրէդիէնի կամ Պալգազար Պարոյի գուսանական խաղերը կը ներկայացընէին: Այս հեղինակներն իրենց գործերը հատը տասը սկուտի կը վաճառէին:

Բիէր Գորնէյլ 1630 տարւոյն միջոցները, Թէագրոնը իւր այլանդակ և գծուած վիճակէն բարձրացոյց: Իւր առաջին կատակերգութիւնները, որ այնչափ լաւ էին իւր դարուն նկատմամբ, որչափ վատ մերինին, Փարիզի մէջ գուսանական խմբի մը հաստատուելուն պատճառ եղան: Սակաւ ժամանակէն յետոյ Ռիչըլիէօ կարգինալի տեսարանի մասին ունեցած սէրը՝ կատակերգութեան ճաշակը նորաձեւութեան վերածեց, և այսօրուան Ֆրանսիոյ մէջ տեսնուածէն աւելի ներկայացումներ տուող մասնաւոր խումբեր կային այն ժամանակ:

Բոգրլէն քանի մը պերճախօսութեւ տաղանգ ունեցող երիտասարդաց ընկերակցութեամբ Սէն — Ժէրմէնի արուարձանին և Սէն — Բուլի թաղին մէջ ներկայացումներ տուաւ: Այս ընկերութիւնը անմիջապէս բոլոր միւսները նսեմացոյց և Հոլանդացի Թէագրոն կոչուեցաւ: Մանեոնի աշխատասիրած Արպասերս ողբերգութիւնը, որ 1545 ինչի լոյս ընծայեցաւ, Հոլանդացի Թէատրոնին մէջ ներկայացուեցաւ: Վեր-

ջապէս Բոգրլէն զգալով իւր հանձարը, սրոշեց բոլորովին անոր նուիրելով իւր անձը՝ կատակերգակ եւ միանգամայն հեղինակ լինիլ և իւր հանձարէն շահու փառք քաղել:

Յայտնի է, որ Աթենացւոց մէջ յաճախակի հեղինակները կը ներկայայնէին իրենց կատակերգութիւնները և հրապարակի մէջ իրենց քաղաքացւոց առջեւ շնորհքով խօսիլը բնաւ ամօթ չէին համարեր: Մոլիէր այս գաղափարով քաջալերուած առ ոչինչ գրեց իւր դարուն նախապաշարումները: Իտալացի և Հոլէլ ալ Պուրկոննի գուսանաց օրինակին հետեւելու համար Մոլիէր անուէն ստանձնեց: Արդէն Մոլիէր անուամբ ուրիշ կատակերգակ մի եւս կար, որ Բոլլէսիէի ողբերգութիւնը յօրինած էր:

Նոր Մոլիէրը Ֆրանսիոյ քաղաքական պատերազմաց տեւողութեան բոլոր միջոցին անձանօթ մնաց. այս տարիներուն ընթացքին մէջ իւր տաղանգը մշակեց և քանի մը կատակերգութիւններ պատրաստեց: Նա իտալական տեսարանաց հաւաքածոյ մը կազմած էր, յորոց գաւառաց համար փոքրիկ կատակերգութիւններ կը յօրինէր: Այս առաջին խիստ անկանոն փորձերը աւելի իտալական այն վատ թէատրոնէն յառաջ կը գար, ուստի գաղափարած էր զանոնք, քան թէ իւր հանձարէն, որ դեռ լիովին զարգանալու առիթ ունեցած չէր: Հանձարը զմեզ պարփակող իրաց համեմատ կը տարածի և կ'ամբիոփի: Նա գաւառաց համար սիրահար Բժիշիլ, երէտ Իրոյլ Բժիշիլերը և ուսուցիչը յօրինեց, որոց վերնագիրները միայն մնացած են: Քանի մը հետագրութիւններ Մոլիէրի այս կարգէն եղող երկու կատակերգութիւնները պահած են, մին Գոլ Բժիշիլը և միւսը՝ Պարպոյի նախանշը: Ասոնք ամբողջ են և արձակ

գրուած , առաջնոյն քանի մը հատուածներն ու քանի մը դէպքերը պիտի բխարկեն մէջ պահուած են և Պարպոյտի նախնային մէջ ժողով — Տանքեմի երրորդ արարուածին մէկ անկատար ծրագիրը կը տեսնուի :

Նորա առաջին կանոնաւոր կատակերգութիւնն է ապրիլ , որ հինգ արարուածէ կը բաղկանայ : Այս գուսաներգութիւնը 1653 ին Արտի մէջ ներկայացոյց : Այս քաղաքին մէջ գաւառական կատակերգուաց խումբ մը կար , որ Մոլիէրի երեւմամբը երեսէ ինկաւ : Այս հին ընկերութեան քանի մը անգամները Մոլիէրի միացան , որ Արտին բաւականաչափ կատարեալ խումբով մը մեկնեցաւ Լանկրտոգի վիճակները երթալու համար : Գոնդի իշխանը , որ Պէդիէրի մէջ Լանկրտոգի վիճակները կը կառավարէր , յիշեց զՄոլիէր , զոր վարժարանի մէջ տեսած էր , նորա յայտնի պաշտպանութիւն մը ըրաւ : Մոլիէր այս իշխանի առջեւ ներկայացոյց Ապրիլ եւ սիրոյ բժիշմանիւնը : Կը հաստատեն թէ Գոնդի իշխանը ուղեց զՄոլիէր իրեն քարտուղար կարգել , բայց , բարեբաղդաբար ՚ի փառս ֆրանսական թէատրոնի , Մոլիէր քաջութիւն ունեցաւ իւր տաղանդը ստուաւոր պաշտօնէ մը նախապատիւ համարել : Եթէ այս իրողութիւնը ճշմարիտ է , հաւասարապէս պատիւ կը բերէ թէ իշխանին եւ թէ կատակերգակին :

Մոլիէր ժամանակ մը բոլոր գաւառները շրջելն և Կըլնոպի , Լիւնի եւ Ռուանի մէջ ներկայացումներ տալէն զինի , վերջապէս 1653 ին ՚ի Փարիզ վերադարձաւ : Գոնդի իշխանին յանձնարարականով Լուի ԺԳ թագաւորի միակ եղբոր՝ Պարոնին ներկայանալու պատիւն ունեցաւ , որ զայն թագաւորին ու մայր թագուհոյն

ներկայացոյց : Մոլիէր եւ իւր խումբը մի եւ նոյն տարւոյն մէջ նոցին վեհապառութեանց առջեւ Նիգոմիտի ողբերգութիւնը ներկայացուցին այն թէատրոնին մէջ , զոր թագաւորի հըրամանաւ հին Լուիւրի Պահակաց սըրահին մէջ կառուցուած էր :

Ժամանակէ մը ՚ի վեր Հոգէլ ար Պուրկոնեի մէջ հաստատուած գուսանական խումբ մի կար : Ասոնք նոր խումբի առաջին ներկայացումին հանդիսատես եղան : Մոլիէր Նիգոմիտի ներկայացնելէն յետոյ դէպ ՚ի Թէատրոնին եզրը յառաջանալով թագաւորէն ճառ մը արտասանելու հրաման ստացաւ , որով շնորհակալութիւն յայտնեց Նորին Վեհապառութեան մարգարութեանն եւ ճարտարութեամբ Հոգէլ ար Պուրկոնեի կատակերգուները դրուատեց , որոց նախանձէն կերկրնչէր , և ՚ի գաւառս ներկայացուցած կատակերգութեան մը մէկ մասը հանդիսացնելու թոյլտուութիւն խնդրելով իւր ճառը վերջացոյց : Եւ ճ կատակերգութեանէ մը յետոյ փոքրիկ զաւեշտ մը ներկայացնելու նորաձուութիւնը անհետ եղած էր Հոգէլ ար Պուրկոնեի մէջ : Թագաւորը Մոլիէրի խնդիրը ընդունեց , որով անմիջապէս սիրահար Բժիշկը խաղացին : Այնուհետեւ սովորութիւն եղաւ հինգ արարուած կատակերգութեանէ մը յետոյ միարարուած կամ եռարարուած զավեշտ մը ներկայացնել :

Մոլիէրի խումբը ՚ի Փարիզ հաստատուելու հրաման ստանալով՝ Բզի — Պուրպոնի թէատրոնը խաղական գուսանաց հետ բաժնեցին , որոնք քանի մը տարիներէ ՚ի վեր զայն կը վայելէին : Մոլիէրի խումբը այս թէատրոնին մէջ երեքշաբթի , հինգշաբթի , և շաբաթ օրերը ներկայացում կը տային եւ մնացեալ օրե-

րը՝ Իտալացիք ։ Հոգէլ տը Պուրկոնեի
խուժքն եւս շաբաթը միայն երեք
ներկայացում կը տար , բայց երբ նոր
կատակերգութիւններ ունենար , կա-
րող էր երեքէն աւելի ներկայացումներ
եւս տալ ։

Մոլիէրի խուժքն այս ժամանակէն
թիսեալ յանուն իւր պաշտպանին Պա-
րոնի Խոժք տիտղոսն ստացաւ ։ Մոլիէր
1659 Նոյ . 18ին իւր Մաղաճանայ պըր-
էկէ կատակերգութիւնը ներկայացոյց ,
որ տարօրինակ յաջողութիւն մը ունե-
ցաւ . ուստի երկրորդ ներկայացման
կատակերգութիւնը պարտաւորեցան տեղե-
քու գիները բարձրացնել հանդիսակա-
նաց տարապայման յաճախութիւնը նը-
ւաղելու նպատակաւ ։ Այս ներկայաց-
մանց մէջ Մոլիէր Մասֆարիլէ գերը կը
կատարէր ։

1660 ին Պարոնը Մոլիէրի խուժքին
Բուէ - Բուայալի սրահը շնորհեց , զոր
Ռիչարդէս կօրտինալը Միլաը ներկայա-
ցընելու համար կառուցանել տուած
էր ։ Այս ողբերգութեան մէջս յն պաշ-
տօնեան հինգ հարիւր տողէն աւելի ու-
տանաւորներ յորինած էր ։ Այս սրահը
այնչափ վատ յորինուած էր , որչափ այն
ողբերգութիւնը , որոյ համար կառու-
ցաւ ։ Մոլիէրի խուժքը մինչեւ իւր
գլխաւորին մահը այս շնորհքն վայե-
լեց ։ Այնուհետեւ գուսաներգութեան
առանձնաշնորհութիւնն ունեցողնե-
քուն յանձնուեցաւ , ուր թէեւ գու-
սաներգութենէ աւելի՝ բանախօսու-
թիւններ կը կատարուէին ։

Մոլիէր 1658 էն մինչեւ 1673 թը-
ւականը , 15 տարւոյ ժամանակամիջո-
ցին մէջ , իւր բոլոր կատակերգութիւն-
ները ներկայացոյց ։ Ուղեց ողբերգու-
թեանց մէջ եւս դեր կատարել , բայց
չը յաջողեցաւ . նա ձայնի արագ եւ
յստակ հնչում մի ունէր , եւ տեսակ
մը հեկեկանք , որոնք լուրջ խաղերու

անյարմար էին , բայց զաւելտական խա-
ղերը աւելի զուարճալի կընէին ։ Օրի-
որդ տիւ Գրուաղի , Բոլ Բուասոն գու-
սանին կինը , Մոլիէրի հետեւեալ կեն-
դանագիրը կը տայ մեզ ։

“Նա ո՛չ այնչափ յոյր էր և ո՛չ այն-
չափ վտիտ , գրեթէ միջհասակ էր ,
ազնուազիր , գեղասրուն , յամբընթաց ,
լըջադէմ , ստուարաքիթ , մեծաբերան ,
թանձրաշուրթն , թխագոյն , թաւ ու
սեւայօն ։ Իւր դիմաց այնպիսի զա-
նազան շարժումներ կը տար , որոնք
իրեն բոլորովին գուսանական կերպա-
րանք մը կընծայէին ։ Քաղցր , բարեբա-
րոյ և վեհանձն բնաւորութիւն մը ու-
նէր ։ Բուռն արտասանութիւնը կը
սիրէր , և երբ իւր կատակերգութիւն-
ները գուսանաց կը կարգար , կ'ուզէր
որ իրենց տղաքներն միասին բերեն ,
որպէս զի նոցա բնական շարժումնե-
րէն օրինակներ գաղափարէ ” ։

Մոլիէր Փարիզի մէջ բազմաթիւ
կուսակիցներ շահեցաւ և գրեթէ նոյն-
չափ եւս թշնամիներ ։ Հասարակու-
թիւնը լաւ կատակերգութիւնները
ճանաչելու և զանոնք ինքնին ամենայն
անաչառութեամբ դատելու վարժե-
ցոյց ։ Մի և նոյն հանդիսատեսները ,
որ ուրիշ հեղինակներու միջին կատա-
կերգութիւնները կը ծափահարէին ,
Մոլիէրի ամենափոքրիկ վրիպակը խըս-
տութեամբ մատնանիշ կ'առնէին ։
Մարդիկ մեր վրայ ունեցած ակնկալու-
թեամբ կը դատեն զմեզ , հոչակաւոր
հեղինակի մը ամենաշնչին սխալը՝ հա-
սարակութեան չարակամութեան հետ
միանալով՝ բաւական են լաւ գործոյ
մը յարգը կորուսանելու համար ։

Լուի ԺԻԴ որ բնական ճաշակ մը
ունէր և արգարադատ , սյլ անմշակ ,
միտք մը , յաճախակի իւր հաւանու-
թեամբ արքունիքն ու քաղաքը Մո-
լիէրի կատակերգութեանց հանդիսա-

տես կը լինէին : Այս թագաւորն աղ-
գին համար աւելի մեծարոյ պիտի լի-
նէր եթէ լաւագատելու համար իւր իշ-
խանաց վճռոյն կարեւորութիւն չտար :

Մոլիէր անաբոյոյն թշնամիներ ու-
նեցաւ և մանաւանդ ժամանակակից
յուսի հեղինակները և անոնց պաշտ-
պաններն ու արքանեակներն , սոքա
ըերմեռանդները նորա դէմ յարուցին ,
նմա գայթակղական գիրքեր վերագը-
րեցին , ամբաստանեցին , որ ճոխ մար-
դիկները 'ի խաղ ներկայացուցած է ,
մինչդեռ ընդհանրապէս մոլութիւննե-
րը միայն ներկայացուցած էր : Նա այս
ամբաստանութեանց ներքև պիտի ընկ-
ճէր , եթէ Ռասինի և Տէբարէոյի քա-
ջալեր և ձեռնտու հանդիսացող մի և
նոյն թագաւորը , Մոլիէրի եւս պաշտ-
պան չը հանդիսանար :

Մոլիէր հաղար ոսկւոյ թուշտի մը ու-
նէր , որոյ մէկ եօթնորդը իւր խումբին
կը տար : Իւր գործոց յաջողութենէն
ստացած հարստութիւնը զինքը ան-
կարօտ վիճակի մէջ դրին . թէատրոնին
եկամուտը , շահու գրած դրամագրը
խոյն տոկոսին հետ հաշուելով՝ գրեթէ
երեսուն հազար լիրա հասցթ ունէր ,
գումար մը , որ նոյն ժամանակին՝ ներ-
կայ ժամանակիս մէջ հաւատար գու-
մարի մը իրական արժէքին եւսպատ-
կին չափ կ'արժէր :

Մոլիէր թագաւորին քով ունեցած
վարկովը կարողացաւ իւր բժշկի որդ-
ւոյն համար կանոնիկոսի աստիճան ըս-
տանալ , Այս բժիշկը Մովսէլն կը կո-
չուէր : Հանրածանօթ է , որ երբ Մո-
լիէր օր մը թագաւորին հետ ճաշի նըս-
տած էր . « Գուք բժիշկի մը ունիք , ը-
տաւ անոր թագաւորը , ի՞նչ կրնէ ձեզ .
-Տէր արքայ , պատասխանեց Մոլիէր ,
իրարու հետ կը խօսիմք , ինձ դեղեր
կը տայ , զանոնք բնաւ չեմ գործածեր
և կը բժշկուիմ » :

Մոլիէր իւր հարստութիւնը ողնիւ
և իմաստուն կերպով մը կը անտեսէր ,
ընտիր ընկերութեան մարդիկը իւր քով
կրնդուէր , այն է Եսթէլներ , Ժմաս-
գներ , Տէբարօներ , և այլն , որոնք հեշ-
տութիւնը իմաստասիրութեան կը մի-
ացընէին : Նա Օդէոյի մէջ գիւղական
տուն մը ունէր , ուր յաճախակի նոցա
հետ իւր պաշտօնի կարծուածէն աւել-
լի յոգնութիւններէն կը հանգստանար :

Վիլոն մարաջխաւը , որ իւր հան-
ճարով ու Տէբրէոյի հետ ունեցած
բարեկամութեամբը ծանօթ է , ստեպ
Մոլիէրի քով կ'երթար և նորա հետ
կ'ապրէր , ինչպէս Լէլիոս՝ Գէրանսի
հետ : Մեծն Գոնտէ կը պարտաւորէր
զայն , որ յաճախակի իրեն այցելէ և կը
սէր թէ նորա խօսակցութեան մէջ
միշտ ուսանելու բան մը կը գտնէր :

Մոլիէր իւր հասութից մէկ մասը
ողորմածութենէ դերի վերոյ առատա-
ձեռնութք կը գործածէր : Տաղանդա-
ւոր դեռահաս հեղինակները մեծ պար-
գեւներով կը խրախուսէր . Ֆրանսիա
թերեւս Մոլիէրի կը պարտի զՌասին ,
Գեռատի Ռասինը իւր քովն առաւ ,
որ իւր տանըննամեայ հասակին մէջ
Բոր - Բուայեալէն կ'ընէր թէատրոնի
մը մէջ աշխատելու համար : Մոլիէր
նմա Թէաթէն և Եսթիֆէ ողբերգութիւն
ները յօրինել տուաւ , թէև այս գոր-
ծերը ներկայացուելու արժանաւորու-
թիւն չունէին , բայց 'ի քաջալերու-
թիւն դեռահաս հեղինակին հարիւր
լուի պարգեւեց և իշխաֆի եղբարց ծրա-
գիրը տուաւ նմա : Թերեւս անպէս
չէ ըսել , որ Ռասին գրեթէ մի եւ
նոյն ժամանակամիջոցին մէջ , այսինքն
1661 ին , Լուի Ժ.Գի ամուսնութեան
վրայ գեղօն մը յօրինած լինելով՝ Պ .
Գոլպէր յանուն թագաւորի նմա հա-
րիւր Լուի դրկեց : Բայց յետ ժամա-
նակայ Մոլիէրի ու Ռասինի իրարու

հետ ունեցած գժտութիւնը , դրակա-
նութեան պատուան մեծ արատ մը ե-
ղաւ , մինչդեռ այս երկու հանձար-
ները , որոց մին միւսին բարերարն էր ,
պէտք էր որ յարատեւ բարեկամու-
թեամբ ապրէին :

Մոլիէր ուրիշ մարդ մը ևս բարձ-
րացոյց ու յառաջացոյց , որ իւր տա-
ղանդին բարձրութեամբը և բնութե-
նէ օժտուած մասնաւոր ձիրքերով ա-
պագայ սերունդէն ճանչցուելու ար-
ժանի է : Այս մարդն է Պարոն անուն
կատակերգուն , որ ողբերգութեան և
գաւեշտի մէջ եղական եղաւ : Մոլիէր
զայն իւր հարազատ որդւոյն նման խը-
նամեց : Օր մը Պարոն Մոլիէրի յայտ-
նեց թէ գաւառի գուսան մը , որոյ
աղքատութիւնը ղինքը կ'արգիլէր ան-
ձամբ ներկայանալու , իւր խոթին եր-
թալ միանալու համար եկած էր իրմէ
գուրնարեայ օգնութիւն մը խնդրելու :
Մոլիէր խմանալով որ եկողը Մոնտորժ
անուն անձ մ'է , որ երբեմն իւր ըն-
կերակիցն եղած էր . հարցուց Պարոնին
թէ՞ սրջափ պէտք էր տալ : Պարոնը ա-
ռանց խորհելու պատասխանեց . « Չորս
բխտող :— Տնւր նմա չորս բխտող քեզ
համար , ըսաւ Մոլիէր , և ահաւասիկ
քսան հատ ևս , զոր պէտք է ինձ հա-
մար վճարես » . և այս պարգևին մի-
ացոյց փռաւաւոր հանդերձ մը : Ասմբ ,
թէ և փոքրիկ իրողութիւններ են , բայց
նորա բնաւորութեան դրոշմը կը կրեն :

Ահաւասիկ ուրիշ պատմուելու ար-
ժանի կէտ մի եւս : Մոլիէր մուրացիկի
մը ողորմութիւն տուաւ . վայրկեանէ
մը յետոյ սխաւ մուրացիկը նորա ե-
տեւէն վազել և ըսաւ . « Տէր , թեր-
եւս ինձ ոսկի լուի մը տալու դիտա-
ւորութիւն չ'ունեիք , ահաւասիկ զայն
ձեզ կը վերադարձնեմ :— Ա՛ն , բարե-
կամ , ըսաւ Մոլիէր , ահա հատ մի ևս » .
և գոչեց . « Առարկնութիւնը սուր կը բը-

նակի » : Բացադանչութիւն մի , որ մեր-
կապարանոց ցոյց կը տայ թէ Մոլիէր
իրեն ներկայացող բոլոր դիպաց վրայ
կը խորհրդածէր եւ ամենուրեք նկա-
րել ուղած մարդոյն բնութիւնը կ'ու-
սանէր :

Մոլիէր իւր յաջողութիւններով ,
պաշտպաններով , բարեկամներով եւ
հարստութեամբ ստացած երջանկու-
թիւնը չ'ունեցաւ իւր ընտանեաց մէջ :
1661 ին դեռաափ աղջկի մը հետ ա-
մուսնացաւ , որ Պեժերէն և Մոտէն ա-
նուն աղնուականէ մը ծնած էր : Կրտէին
թէ Մոլիէր այս աղջկան հայրն եղած էր ,
բայց ինչ եռանդեամբ , որ այս զրպար-
տութիւնը տարածուած էր , նոյն ե-
ռանդեամբ ևս հերքուեցաւ : Բազումք
ապացուցին , որ Մոլիէր այն աղջկան
ծնողէնէն յետոյ ճանաչած էր նորա
մայրը : Հասակի անհամեմատութիւնը
և այն վտանգները , որոց դեռաափ և
գեղեցիկ գուսանուհի մը ենթակայ է ,
այս ամուսնութիւնը թշուաւացու-
ցին . և Մոլիէր , թէեւ խմաստասէր ,
այսու ամենայնիւ իւր ընտանիքը յափ-
րութեանց , դառն վշտաց և մերթ ընդ-
մերթ այնպիսի խեղկատակութեանց են-
թարկեց , զորս այնչափ յաճախութե-
թէատրոնի մէջ ներկայացուցած էր :
Ստոյգ է թէ ուրիշներէ իրենց հանձա-
րով վեր եղող մարդիկ , գրեթէ միշտ
անոնց կը մերձենան իրենց տկարու-
թիւններով . վասն զի ինչ իրաւամբ
հանձարն զմեզ մարդկութենէն պիտի
վերտդասէր :

Մոլիէր վերջին անգամ Կարժեյեալ
կիւանդն յորինեց : Ժամանակէ մը ՚ի
վեր կուրճքի հիւանդութիւն ունէր և
մերթ ընդ մերթ արիւն կը թքնէր :
Այս կատակերգութեւ երբորդ ներկա-
յացման օրը , տառջուրնէ աւելի ան-
հանգստութիւն զգաց , խորհուրդ տը-
լին նմա որ բնաւ չը խաղայ , բայց նա

ուզեց ճիգ մը ընել, որ իւր մահուան
պատճառ եղաւ :

Մոլիէր միջնախաղին մէջ կարծե-
ցեալ հիւանդը իբրեւ բժիշկ ընդու-
նած ժամանակ, երբ ժիւոս (կ'երդ-
նում) արտասանեց, ջղաձգութենէ մը
բռնուեցաւ : Չայն մահամերձ իւր
տունը տարին, որ Ռիչըրլէօի փողոցին
մէջն էր : Մեծ պահոց մէջ ողորմու-
թիւն հաւարելու համար Փարիզ ե-
կող երկու կրօնուհիներ, որոնք իւր
տունը կը բնակէին, քանի մը վայր-
կեան զայն խնամեցին, որոց բազկաց
մէջ իւր հոգին աւանդեց, բերնէն հո-
սած արեամբ հեղձամահ լինելով, 'ի
հասակի յիսուն և մէկ ամաց, 1673
Փետրվար 17ին : Միակ աղջիկ մը թռ-
զուց, որ խիստ մտացի էր : Իւր այրին
Կէրէն անուամբ գուսանի մը հետ ա-
մուսնացաւ :

Մոլիէրի առանց կրօնական օգնու-
թեան մեռնելու դժբաղդութիւնը և
զաւեշտի դէմեղած նախապաշտումը՝
Հարլէյի տը Շանվալոն Փարիզի ար-
քեպիսկոպոսը պարտաւորեցին Մոլի-
էրի թաղումը մերժել : Թագաւորը
մեծ ցաւ զգաց նորա մահուան վրայ

և հաճեցաւ խնդրել Փարիզի արքեպիս-
կոպոսէն, որ զայն եկեղեցւոյ մը մէջ
թաղեն : Սէնդ-Էստրաշի ժողովրդապե-
տլն ու ժողովաւորը շուղեցին յանձն
առնուլ : Ռամիլը, սր զՄոլիէր միմը
այն իբրեւ կատակերգակ կը ճանաչէր
և կ'անգիտանար որ նա հցակապ հե-
ղինակ մը, իմաստասէր մը և իւր սե-
ռին մէջ մեծ մարդ մը էր, յուղարկա-
ւորութեան օրը նորա դրան առջեւ
խանցաւ, իւր այրին պարտաւորե-
ցաւ սպառնահաններէն սաակ թափել,
և այս ողորմելիները, որոնք յանգէտս
յուղարկաւորութիւնը խռոված էին,
պատկաւանօք նորա մարմնոյն ընկերա-
ցան :

Նորա թաղման մասին յարուցուած
դժուարութիւնը եւ իւր կենաց ըն-
թացից մէջ կրած անիրաւութիւնները,
յորդորեցին հաշակաւօր Բ. Պուհուրը
հետեւեալ տապանագիրն յօրինել, որ
Մոլիէրի համար բոլոր դրուածներէն
միակ պատմուելու արժանին է, և որ
ցարդ նորա դործոց սկիզբը դրուած
սուտ ու սխալ պատմութեան մէջ բը-
նաւ չէ տեսնուած :

Դու աշնուացուցիր Քաղաքն ու Արքունիքը :

Բայց փոխարէն ինչ տրիտուր ստացար :

Ֆրանսացիք պիտի շիկնին օր մը

Իրենց ապերախտութենէն :

Նոցա համար այնպիսի կատակերգակ մը պէտք էր

Որ իրենց կրթութիւնը իւր փառքն ու ուսումն համարէր :


Բայց, Մոլիէր, քու փառացդ բան մը չը պիտի պակսէր

Եթէ քո քաջիկ նկարագրած թերութեանց մէջ

Ֆրանսացւոց ապիրատութիւնը կշտամբած ըլլայիր :

Թարգ. — 'ի Ֆրանսերէնէն

Մ. Ս. Յակոբեան :



Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

(Շարունակութիւն, տես թիւ 8.)

Ախլցխայի բերդին գրաւումն, իսլամ զօրաց ցիր ու ցան փախուստն, Կարնոյ կուսակալին պաշտօնէ դարձարումն եւ այլ տեղեկութիւնք :

Ախլցխայի Կայսերական բանակն, որոյ սպարապետն էր Սէբաստիոյ կուսակալ Մէհէմէտ փաշայ, Ռուսաց զօրքը յանկարծակի կոխելով, անդ գտնուած քառասուն հազարի չափ զօրքը ամենեքեան տազնապով 'ի փախուստ ածապարեցին. թէ և Բդեշըր քանի մի սպասաւորներով Ախլցխայի բերդը մտաւ, այլ Սէֆէր ամսոյ 16 ին երբ թշնամին բազմութեամբ բերդին վերայ յարձակեցան, անմիջապէս անձնատուր եղան, և Ռուսք բերդը գրաւեցին: Իսկ Կարնոյ կուսակալ Ղալիպ փաշայ, վհատական խօսքեր յառաջ բերելով, հաշտութիւն վնեւու խընդիւններ գրած էր, վասն որոյ նոյն ժամանակի պարագայից նկատմամբ հարկ էր զայն իւր պաշտօնէն հեռացնել, որպէս և եղեւ իսկ հրամանաւ Արքային, և անոր տեղը յաջորդեց Կայսերական հանքաց վերատեսուչ Սալէհ փաշան, իսկ Ղալիպ փաշայ զրկեցաւ իւր վեղիրական աստիճանէն և Պալիքէսեր նստելու հրաման եղաւ, այլ յաքսորատեղին հասնելէն զինի անմիջապէս մեռաւ: Ռուսաց զօրքը Կարսայ եւ Ախլցխայի բերդերը գրաւելէն յետոյ, մինչեւ Կարնոյ վեց ժամ հեռաւորութիւն մնալու տեղեր արշաւեցին, այն կողմերը գտնուած բընակչաց ոմանք, և Պարսից հպատակները Ռուսաց հպատակելով, նոցա բազմութիւնը աւելի ստուարացուցին, և այս պատճառաւ խիստ շատ կարեւոր դատուեցաւ այն կողմերը աւելի

զօրացնել և ամրացնել. վասն որոյ արեւելեան պատշաճաւոր գաւառներէն պէտք եղած զօրքը պատրաստելով զրկեցին. և Սէբաստիոյ գաւառին կուսակալ Հագգի փաշային, որ Ամասիոյ նստած էր, Վէզիրութեան աստիճան շնորհելով, հրաման եղաւ որ յառաջ Կարին հասնիլ: Սոյն ժամանակին Տըրապիզոնի կուսակալ և Սպարապետ Հասան փաշայի տկարութիւնը և պաշտօնէն դադարման կարեւորութիւնը ծանուցանելով, իսկոյն դադարեցաւ, և նորա յաջորդեց Ճանիկի հարկահանի փոխանորդ Օսման պէյ Վէզիրութեան աստիճանաւ: Իսկ Ալիշ փաշայ, որ յառաջագոյն Շուվուի Կայսերական բանակէն թշնամույն կողմը աւապատակ սփռելու զրկուած էր, նա պատերազմի բռնուելով երկու հազարէն աւելի Ռուսաց զօրքէն 'ի բերան սրոյ կոտորեց եւ աւելի քան ղերեք հարիւր գերի վարեց և այլ կազմած և կողոպուտ աւարի առաւ: Եւ նոյն ժամանակին Վառնայի չըջակայները պատահած երկու պատերազմին մէջ 5-6 հազար անձինք եւս կոտորեցան և շատերը գերի վարեցան:

Վառնայի բերդին գրաւումն, եւ այլ դէպքեր :

Ռուսաց զօրքը Վառնայի բերդը 'ի ծովու և 'ի ցամաքի պաշարեցին և սաստիկ նեղի ձգեցին Սիրոսցի Եուսուֆ Փաշան, որ բերդն էր, որ և իցէ պատճառաւ երկուշիւ տաշարեալ Ռուսիքի զօրքերով իբրև գերի Ռուսաց բանակը փախաւ, և Ռուսաց զօրքը Ռեպիլ քիւր ամսոյ 3 ին կիւրակէ օրը բերդը մտան և առանց աշխատութեան այն քան պաշարաց և այլ պէսպէս կազմածոց տիրեցին: Եւ ծովապետ Փաշան, որ դարձեալ բերդն էր, իւր զօրքերով և բնակչաց հետ 'ի միասին խաղաղու-

Թեամբ արձակեցին, և մնացեալ զօրքը կապանօք գերի վարեցին: Երբ այս տղախուր լուրը Կ. Պօլիս գուժեց, այն է բերդին այսպիսի անխրաւու թեամբ յափշտակութիւնն, Տէրութիւնն և բուրբ Մահմետական ժողովուրդը խոր սգոյ և ծանր արտմուծեան մէջ ընկեց: Վասն որոյ Մէսիւրիի և ուրիշ պէտք եղած տեղերը ամրացնել փոյթ տարին, և Պոսնայի նախկին կուսակալ Ապտորահիմ փաշան, որ Կոյսերական զօրագնդին հրամանատար լինելու Կ. Պօլիս բերուած էր, Եուսուֆ փաշայի պաշտօնին բարձրացաւ. Գարահիսարի և Մէնթէշի նահանգներն ալ տրուելով, Մէսիւրիէ զրկուեցաւ: Եւ Ատանայի նախորդ կուսակալ Նուրի փաշային գրուեցաւ, որ օր յառաջ փութայ Ահէուլուի պահպանութեան հասնի: Եուսուֆ փաշայի սոյն գործոյն մէջ յայտնապէս ըրած նենդութիւնը և անհաւատարմութիւնը ըստուգուելով Սիրող և Սէլանիի և ուրիշ տեղեր գանուած կալուածքը եւ ինչքն Տէրութեան կողմէն գրուելով գրուեցաւ, և ինքը բաւական ժամանակ գերութեամբ Հոճայ պէյ նստաւ, և ՚ի վերջոյ ժամանակին դէպքերը փոխուելով Կ. Պօլիս հրաւիրեցաւ եւ յատուկ տեղ սահմանուելով՝ անդ նստելու հրաման եղաւ: Իսկ մեծ վեզիր Մէհմէմէտ Սէլիմ փաշայի Վառնայի բերդին օգնութեան հասնելու մասին ծուլութիւնը և թուլութիւնը և քանի մի անպարկեշտ գործերը յայտնուելով, այնուհետեւ անհնարին էր իրմէ հաւատարիմ ծառայութիւն յուսաւ, և հարկ էր զայն փութով իւր պաշտօնէն դադրեցնել, ուստի Կոյսերական հրամանաւ Ռեպիլախը ամսոյ 16ին հինգշաբթի օրը անարգութեամբ իւր պաշտօնէն հրաժարեցուցին, և բոլոր ինչքը և ստացուածքը Սըքունիս գը-

րուեցին, և վերն ՚ի Կէլիպօլի յարսորս դատասարակեցին, եւ ծովապետ Իզզէթ Մէհմէմէտ փաշան, որ Վառնայի Կոյսերական բանակը փութացած էր, մեծի Վէզիրութեան աստիճանին ամբարձաւ. ծովապետութիւնն ալ արքունի սենեկապետ Ահմէտ աղայի շնորհեցաւ Դրիբրանո-Թեան աստիճանաւ, բաց յայտնանէ Մելիւն Էօմէր փաշայ, որ Վառնայի օգնականութեան պաշտօնը ստանձնած էր, իւր պաշտօնին մէջ թերութիւն նշմարուելով Վէզիր-Թեան աստիճանէն զրկեցաւ և Կէլիպօլի արտրեցաւ, և նորա պաշտօնը Կոյսերական բանակին յառաջապահ գնդին սպարապետ, Ալիս փաշայ ժառանգեց Վէզիրութեան աստիճանաւ:

Մոռայի բերդին ապստամբաց տիրելն, եւ երկու անձանց արքորիչն:

Մոռայի կուսակալ և սպարապետ Եգիպտական իշխան Մէհմէմէտ Ալի փաշայի որդի Իպրահիմ փաշայ յարտաքուստ պատահեալ քանի մի զանցառութենէ և պաշարաց սպառումէն ստիպեալ, պատրաստ գանուած զօրքերով դէպ ՚ի Եգիպտոս չուեց գնաց: Ձկնի նորա անմիջապէս Քաղղիական զօրաց բաղմութիւնը նաւերով նոյն կողմերը ժամանեցին, և Մոռայի մէջ Պալիյէ Պատրայ և այլ բերդերն եւ ծանուցեալ տեղերն, որ Իսլամաց ձեռքն էր, նախանձորդը յափշտակեալ տիրեցին, և նոցա մէջ գանուած Իսլամ ժողովուրդը Ձմիւռնոյ կողմերը զրկեցին: Իսկ այս կողմը Քէլէճի շարի Իղլէի ձօլայ, Բասիմ էֆէնտին իրեն օգնական գտնելով ծրագիր մի պատրաստած էր, որուն մէջ Կոյսերական պատերազմին այսպիսի եղանակաւ ըսկրսիլն կը դատասարաւէր, և կը յորդորէր հաշտութեան միջոյններն ձեռք

բերել, և ժամանակին հանդամանաց նկատմամբ միշտ խաղաղութիւնը պատերազմէն վեր կը դասէր . այս ծրագիրը առանց պէտք եղած տեղը ներկայացնելու, աստ անգ ցոյց կուտար և կը կարգացնէր . այս անհաճոյ և միանգամայն Կայսեր կամաց հակառակ գործը իւր ականջը հասնելով, մին 'ի Կիպրոս և միւսն 'ի Հռոդոս արտօրեցան . քանի մի օրէն զինի այս դէպքը աւելի զայրոյթ պատճառելով Կայսեր որդւոյն, թէև վտանգաւոր հրամաններ ըրած էր անոնց համար, այլ միջնորդութեամբ ոմանց, Իդէի Տոլլայ 'ի Սէբաստիայ բերդարգել, և Բասիմ էֆէնդին խոճայո-վենէ զսկելով արտօրեցան : Իսկ Իդէի Տոլլայ շատ չանցած յարսորս ուղեմուշ ցաւոյ հանդիպեալ ողբովք և հառաչանօք մեռաւ :

Պաշտօնէից փոփոխութիւնն, և ոմանց արսորումն, Ռուսաց նաւերուն գայուստը, նոր դրամահատութեան որոշում, մեծ Եպարքոսի փոփոխութիւնն, նոր բերդին գրաւումն, զգետուոց փոփոխութիւնն :

Հետեւեալ փոփոխութիւններն եղան կայսերական հրամանաւ . մինչեւ ցայս վայր բանակին մեծ սպարապետը (Սէր Գարի էրէմ), որ Այտուսի նահանգն էր Շուսլի երթալու, Էսատ փաշայ որ կայսերական բանակն էր, բազմութեամբ զօրաց Այտուսի կողմերը երթալու . Շուսլի բանակին զօրապետ Նիւսէին փաշան մեծ ըստ պարապետին օգնական մնալու : Գարամանի կուսակալ Էմին փաշայ Վիտինի յառաջսպահ զօրաց վերայ երթալու . Մարաշի կուսակալն, որ ըստ պահանջման իւր պաշտօնին յառաջագոյն Կ. Պօլիս եկած էր, Նիկոպօլի պահպանութեան երթալու .

Ատանայի կուսակալ, Ջիլթովի պատերազմին, և Սեբաստիայ կուսակալ Մէհմէտ փաշայ, որ յառաջ մեծ սպարապետին օգնական եկած էր, Այինէ կղզին պահպանութեան երթալու հրաման եղաւ . և իւրաքանչիւրն իւր պաշտօնատեղին դնաց, յետ այսորիկ բանակը դանուած այլ և այլ պաշտօնէից փոփոխութիւններ, և ոմանց իսկ արսորումն տեղի ունեցաւ : Այս անգամ քանի մի Ռուսաց նաւեր Պորչոյ կղզին առջեւ եկան խարսխեցին և միջերկրական ծովուն կիրճը պաշարեցին, իսկ կայսերական նաւատորմին հրամանատար Թահիր փաշան, որ յիշեալ կիրճը կը սպասէր, պաշտօնէն զըրկեցաւ եւ Անդրիանուպօլիս զըրկեցաւ, և փոխանակ նորա կարգեցաւ կայսերական նաւուց նաւապետ Մուստաֆայ պէյ, և քանի մի շոգեհաւ և սգրուելով այն կողմը զըրկուեցաւ, պատուէր լինելով նմա որ յիշեալ վնասակար նաւերէն դէռ չանայ :

(Շարունակելի .)

Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն

Ա. Պ. Մ. Գ.

Չեր նամակն ընդունեցինք 'ի մասին Եօզղատու քստմնելի դիւպաց, ընդ նմին և Չեր խորհրդածութիւնը ճաշկատանի կառավարական վիճակին վերայ : Կարելի չէ անթաց աչօք և անտարբեր ուզելով կարդալ Չեր նամակին նկարագրական մասն, որով կենդանի և սրտաշարժ կերպով կը պատկերացնէ Եօզղատու դժբաղդ մերազնէից կրած բարոյական և նիւթական աղէտ խարշ աղէտներն Տերութեան կանոնաւոր զօրքերէն Չեր դատողութիւններն և խորհրդածութիւններն և ս շատ բա-


ճաւոր և ողջամիտ են, բայց կը ցաւիմք
բսել, որ Ռիօնի մէջ չը պիտի կարողա-
նամք հրատարակել, վասն զի Ռիօնը ան-
հատական խմբագրութիւն մի չը լինե-
լով՝ չէ կարող ամեն բարոյական տու-
գանք և վնաս աչքն տռնելով ամենայն
ազատութեամբ գրել և հրատարակել,
ուստի զանց առնելով նորա հրատա-
րակութիւնը՝ կը բաւականանամք սա-
կաւ ինչ գիտողութեամբ ։

Մեր գաւառացի եղբարց կոցու-
թիւնը, սոցյգ է, որ շատ դառն եւ
գժուարատար է, քանի որ Տաճկաս-
տանի մէջ ճշմարիտ քաղաքակրթու-
թիւն և լուսաւորութիւն չը կայ, եւ
քանի որ երկրին օգուտը և շահը մը-
տածող պոշտօնեայք շատ սակաւ են
իրենց քսակն ու շահը մտածող պաշ-
տօնեայներէն ։ Երբ տգիտութիւն, մն-
լիւնքութիւն եւ շահատիրութիւն
միանգամայն կը տիրեն Թուրքաստանի
մեծ մասին վերայ, միշտ անպակաս
պիտի ըլլան այսպիսի անգթութիւններ-
ըր, եւ միշտ զերծ չը պիտի ըլլայ եր-
կիրը այսօրուան տագնապներէն, բայց
այսու ամենայնիւ խոստա յուսահա-
տելու չէ ։ քանի որ ամեն խորհող կը
վկայէ, թէ այս ամեն հարստահարու-
թիւնը ընդդէմ են Վեհապառ Սուլ-
թանին բարեսէր կամաց և ընդդէմ
բարձրաստիճան Նախարարաց և ամեն
ազատամիտ և հայրենասէր Մահմե-
տականաց զգացմանց ։ Յուսով լի եմք,
որ այդ ամեն անգթութեանց հեղե-
նակներն անպատիժ չը պիտի մնան,
թէ և Տէրութեան պաշտօնեայք, եւ
թէ և կանոնաւոր զինուորք են ։ իրենց
պաշտօնը աւելի կը ծանրացնէ իրենց
բարբարոսական արարքները, վասն զի
գործ պարտաւորութիւն ունին հա-
սարակութեան խաղաղութեանը, պա-
տուոյն և ապահով կոցութեան հսկել
ընդդէմ վայրենաբարոյ հարստահար-

չաց ։ երբ ինքեանք առաւել քան ըզ-
հարստահարիչ կը կեղեքեն, կը խոշ-
տանգեն պարկեշտ եւ հաւատարիմ
հպատակները և կը սրբապղծեն անոնց
ընտանեկան սրբութիւնը, անտարա-
կոյս աւելի մեծ պատասխանատուու-
թեան կ'ենթարկին ։

Ամեն բան ժամանակով կ'ըլլայ, և
ժամանակն է, որ կ'ընէ ։ Կարող եմք
ժամանակին գործած հրաչքներն հաս-
կանալ, եթէ ասկէ 40 կամ 50 տարի
առաջ Թուրքաստանի ունեցած բա-
րոյական վիճակն արդի վիճակին հետ
համեմատեմք ։ ներկայն հազարապա-
տիկ բարելաւած կը դանեմք, այս ամե-
նը հպատակասէր վեհապետաց և նո-
ցա հայրենասէր նախարարաց անխոնջ
ջանից արգասիքն է ։

Կը յուսամք, որ այսուհետեւ ա-
ռաւել ևս պիտի բարելաւի Տաճկաս-
տանի բնակչաց վիճակը, քանի որ
ներկայ բարեխնամ Սուլթան Հա-
միտ Բ. Վեհապառ Կայսեր միակ փա-
փագն և կամքն է իւր ամեն կարգի
եւ արդի հպատակաց բարօրութիւնը
եւ եղբայրական հաւատարութիւնը ։
Ասոր մեծ ապացոյց մի կրնայ համար-
ուիլ երկրագործական դպրոցի մը հաս-
տատութեան հրամանը, եւ գիտէք,
որ յառաջագիմութեան գլխաւոր տա-
րըններէն մին կամ առաջինն է երկրա-
գործական արուեստին զարգացումը,
յորմէ կախումն ունին ուրիշ շատ մը
արուեստներ եւ մանաւանդ երկրին
վաճառականութեան յաջող վիճա-
կը ։ Երկար եւ անդորր կեանք կը
մաղթեմք, որպէս զի իւր արգար փա-
փագը 'ի գլուխ տանի պէտք եղած
բարենորոգումներն ընել հրամայելով
'ի շինութիւն երկրին եւ 'ի մսխթա-
րութիւն հպատակ ժողովրդոց ։



ՅԱՆԿ

Ս Ե Պ Տ Ե Մ Բ Ե Ր

Ճշմարտութիւնը անմահ է . (Շարունակելէ)	193-197
Առաջին Խաթմի-Հիւճայուն Վեհափառ Սուլթանին	197-198
Աստղագիտական . - Արեգակնային աշխարհ	199-202
Աղբիւրն Փիլիպպեայ	202-205
Կենսագրութիւն Մոլիերի	205-212
Պատմական . (Շարունակելէ)	213-215
Պատասխան Ա. Ռ. Մ. Գ.	215-216

ԲԱԵԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Սիօնը ամէն ամիս կը հրատարակուի 24 երեսէ բաղկացեալ մէկուկէս
ութածաղ թղթով :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մեծփախի , ճանապարհի ծախսով
միասին , կանխիկ վճարել :
- Գ. Զատ անտրակ առնել աւելցող պէտք է ամեն մէկ տեսարին չորս դա-
հեկան վճարէ :